

**ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԷ. 1.** Ա. Տատրին վերջը (էջ 238) «*փառք... Գրեցաւ աստուածաբան մարգարէութիւնս Եսայեայ ի սուրբ եւ յընտիր աւրինակէ, ի գաւառս Մոկաց, ի վանս որ կոչի սուրբ Կանաց, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս, ձեռամբ յոգնամեղ եւ անպիտան եւ փցուն գրչի նահապետի, ի թվականին Հայոց Պիթ:*

Արդ, յիշեցէք ի Քրիստոս Յիսուս զառաջնորդ սուրբ ուխտիս զՏիրացու եւ զեղբայր իւրդ Ստեփաննոս եւ զբուրորդին իւրեանց զՅովհաննէս կրօնաւոր, որ ետուն գրել զսայ եռափափաք սիրով ի վայելումն անձանց իւրեանց եւ յիշատակ հոգւոց իւրեանց եւ ծնաւդաց իւրեանց, զի որ ընթեռնու եւ աւգտի, ասացէ Աստուած թողցէ զմեզ սոցա, զի եւ ձերն թողցի: Արդ, յերես անկեալ աղաչեմ զմանկունս սուրբ Եկեղեցւոյ, որք ընթեռնուք զպատգամն Եսայեայ մարգարէի, յիշեցէք ի Քրիստոս զառաջին գրողն եւ զիս որ յետոյ գրեցի, եւ անմեղադիր լերուք զի ի ձմբանի գրեցաւ եւ ցուրտ էր տունն»:

2. (էջ 237) «*Չվերջին ստացող սուրբ կտակիս զսուտանուն Գրիգոր երէցս եւ զհայրապետն իմ գտէր Ստեփաննոս, զմեծ երախտաւորն եւ զհայր իմ Աֆէնտ եւ զմայրն իմ Արզուն եւ զերիցակինն իմ զԿուսաֆար, եւ զորդին իմ Երեմիա եւ զամենայն ազգատոհմն մեր զկենդանիս եւ զհանգուցեալսն: Յիշեցէք ի Քրիստոս միով Տէր ողորմեայիւ, աղաչեմ, եւ Աստուած մեզ եւ ձեզ ողորմեացի յիւր միւսանգամ գալստեանն. ամէն»:*

3. **ՅԵՆԱՊԻՆԱՐԱՆ Բ. Կարգի (էջ 703).** «*Աստանաւր սկզբնաւորեալ աստուածային տառս այս, աստուածընկալ սուրբ առաքելոյն Պաւղոսի, ի ստոյգ եւ յընտիր աւրինակէ, ի կղզին Ալթամար կոչեցեալ, ընդ հովանեաւն ամենայաղթ սուրբ Խաչի եւ սուրբ Նշանի, եւ աստուածամուխ սուրբ գեղարդեան, ի հայրապետութեան տէր Չաքարիայի, զոր տէր Աստուած զնա ընդ երկայն աւուրս արասցէ. ամէն: Եւ գրեցաւ սա ի թուականին Հայոց 2ԾԸ (1309), ի խնդրոյ աստուածարեալ եւ հոգիազարդ կրանաւորի Գրիգորի, զոր յոյժ փափագմամբ կրանաւորի Գրիգորի, զոր յոյժ փափագմամբ ստացաւ զսա յարգար վաստակոց իւրոց, ի վայեւումն անձին իւրոյ: Իսկ յետ ելից յաստեացս, յիշատակ անջնջ հոգոյ իւրոյ, եւ ծնաւդաց իւրոց եւ եղբարցն եւ ազգայնոցն ամենեցուն, կենդանեաց եւ հանգուցելոց: Եւ ես ամենամեղս եւ անարժան Գանիէլ սուտանուն կրանաւորս, տեսեալ զփափագ եւ զտէր սորս որ առ հոգեւորսն եւ ըստ իմում կարի յանձն առի եւ գրեցի զսա մեղսամանձ մատամբ իմով: Իսկ դուք հանդիպեալքդ սամա տեսութեամբ կամ աւրինակաւ, կամ ընթեռնուով կամ լսելով, հարբ եւ եղբարք պատուկանք եւ սրբասէրք, աղաչեմ յիշեցէք յընդունակ աղաւթս ձեր, զստացաւ սուրբ գրոցս, զերիցս երանեալ կրանաւորն զԳրիգոր, եւ զծնողն իւր եւ զեղբարսն, եւ զազգան ամենայն, որպէս զի աղաւթիւք ձերովք եւ ամենայն սրբոց ողորմեացի Քրիստոս Աստուած հոգոց նոցա, եւ յահաւոր գալստեան իւրում թողութիւն շնորհեցէ նոցա եւ արքայութեան արժանի արասցէ ամէն, ընդ նոսին եւ զիս զանարժան եւ զմեղաւք լցեալս զանյիշելի գրիչս գիտնիէլ»:*

*յիշելոյ արժանի առնել եւ Աստուած ողորմի ասելոյ, աղաչեմ. նաեւ զծնաւդս մեր զհանգուցեալսն ի Քրիստոս եւ զքոյր մեր զԱւա, որ յայսմ ամի փոխեցաւ ի Քրիստոս, եւ զազգան ամենայն, զի եւ մեզ ողորմեացի Քրիստոս Աստուած յաներեկ գալստեան իւրում եւ ջնջեցէ զձեռապիր յանցանաց մերոց: Յիշեցէ ողորմութեամբ ողորմածն Աստուած զպատուական քահանայն զՍիմէոն, զուսուցիչն մեր եւ զծնաւդսն իւր, զի ամենեցուն առհասարակ ողորմեացի բարեգութն Աստուած, ստացաւդաց եւ գրաւդաց եւ երախտաւորաց մերոց, եւ այնոցիկ որ լին սրտիւ Աստուած ողորմի ասեն եւ ողորմութիւն շնորհեցէ կրկին կենաւք եւ երկու աշխարհաւք, եւ ինքն եղիցի աւրհնեալ գովեալ եւ փառաւորեալ յամենայն յարարածոց յիմանալեաց եւ ի զգալեաց, յաւիտեանս յաւիտեանց ամէն»:*

(Ըրանակիւի) ԹՈՐԳՈՄ ԵՊԻՍԿՍՊՈՍ ԳՈՒՇԱԿԵԱՆ



**Բ Թ Ի Ը Կ Գ Կ Տ . Ս Ե Թ Ս Ը Մ**

Հնդկահայ հին բժիշկ մ'է սա, որ՝ հակառակ անցուցած բաւական նշանակելի կեանքին, մնացած է անձանթ:

Հարունակ ծովային բժշկական պաշտօնավարութեան մէջ գտնուելով, միշտ ծովերու վրայ ու երկրէ երկիր թափառական, այնչափ հեռու եղած է իր ծննդավայրէն, որ մինչեւ իսկ ազգակիցներէն մոռցուած է բնաւին:

Այս բժշկին յայտնութիւնը կը պարտիմ իմ ողբացեալ բարեկամիս՝ Կալկաթայի ծանօթ վաճառականներէն Պ. Սինեքերիմ Հայկազունի<sup>1</sup>,

<sup>1</sup> Սինեքերիմ Հայկազունի, զոր 1894ին ճանչցած եմ Կ. Պոլսոյ մէջ եւ անոր հետ կապուած սերտ բարեկամութեամբ, ծնած էր Աղեքսանդրապօլ 1845 յունիս 15ին: Որդի՝ տեղւոյն Աւագերեցներէն Տէր Մատթէոս քահանային, կը կրթուի ու կ'ուսանի ծննդավայրին ազգային վարժարաններուն մէջ, բաւական տարիներ ուսուցչութեամբ զբաղելէ վերջ՝ կը սկսի վաճառականութեան, եւ այս նպատակաւ կ'այցելէ Հնդկաստանի այլեւայլ բազարները ու կը գառնայ Թիֆլիզ եւ Աղեքսանդրապօլ: Գեպի 1893ին ընտանիքով կու գայ Կ. Պոլիս ուր իւր երկու տարի մնալէ յետոյ կ'երթայ վերջնականապէս հաստատուելու Կալկաթա, ուր առաջնակարգ վաճառականի գիրք կ'ուսնեայ:

Չերմ ազգասեր ու ազգանուէր՝ իւր նոր հայրենիքի ազգային գործերու աւ շէր զանար իր արդիւնաւոր ավակնութիւնը: Աճառականական գործեր կը ստիպեն իրեն փոխադրուիլ Դաքբա, ուր գժբաղաբար զօհ կ'երթայ

1896ին կրցաւ ճանչնալ Սեթ Սամի բարեկամներն ու ազգականները եւ քաղել անոնցմէ տեղեկութիւններ՝ դժբախտաբար շատ ցանցաւ, զորս տարիներ յետոյ յաջողեցաւ մասամբ լրացնել, Ս. Հայկազունիի աղջիկը Տիկին Հռիփսիմէ Արշակունի<sup>1</sup>:

Սեթ Սամ ժամանակակից էր Յովսէփ մահտեսի Յովսէփեանց եւ Սարգիս Հերխօսեանց Հնգկահայ նշանաւոր բժիշկներուն, զորս ծանօթացուցած իմ արդէն<sup>2</sup>: Որդի էր՝ Եղիազար Սամ (Սամուէլ) Մադրասցի երեւելի վաճառականի մը, մայր ունենալով Կատարինէ՝ ծնեալ Մարութեան:

Իսկ յղուած տեղեկութիւնները կ'աւանդեն, թէ բժիշկ Սեթ Սամ ծնած է՝ 1833 թուին Մատրասի մէջ, եւ մկրտուած տեղւոյն Ս. Աստուածածին եկեղեցին:

Եօթը տարեկան հազիւ նախնական կրթութեանը համար կը յաճախէ ծննդավայրին Հայկական Դպրանոցը (Armenian School), ուր վեց եօթը տարւոյ չափ ուսանելէն յետոյ, կը սկսի հետեւել Մադրաս քաղաքի բժշկական վարժարանը:

Շրջանաւարտ կ'ըլլայ եւ աւելի կատարելագործուելու համար, կ'երթայ յետոյ Անգղիա, կը հետեւի Լոնտոնի բժշկական Համալսարանը, եւ փայլուն քննութիւններէ յետոյ, վկայականը կը ստանայ 1853ին:

Հազիւ թէ տարուան մը վկայուած էր, երբ Դկտ. Սեթ Սամ 1854ին կ'որոշուի պաշտօնական բժիշկ Բրիտանական մարտանաւերու գնդին, որուն Հրամանատարն էր այն ժամանակ հռչակաւոր ծովակալն Պոքսըր:

Ըստ այսմ՝ դատելով Սեթի ծննդեան թուականէն (1833), 21 տարու եղած կ'ըլլայ նա այս կարեւոր պաշտօնին կոչուած միջոցին,

1897 յունիս 12ին պատահած ահաբեկ երկրաշարժին թէ ինքը եւ թէ իւր գեռատի Տիկինը: Մարմինը փլատակներունըրեւէն հանուելով կը թաղուի Դաքքայի Ս. Յովհաննէս Եկեղեցւոյն բակը, ուր կը հանդիշ նաեւ Տիկին Հայկազունի: Թանկագին բարեկամ մը եւ կարող ու հմուտ թղթակից մը կորսնցուցած եմ Սենտքերիմ Հայկազունիով իրեն կը պարտիմ Հնգկահայ բժիշկներու մասին քաղած բոլոր տեղեկութիւններս, անմոռանալի է ինձ իւր քաղցր սիրտակը...

<sup>1</sup> Տիկին Հռիփսիմէ Արշակունի իւր բարեյշուտակ շօրը մահէն յետոյ կը շարունակէ ցայսօր իւր թղթակցութիւնը ինձ հետ. եւ իւր շօրը նման, չի զանար ինձ բոլոր տեղեկութիւնները զորս կը խնդրեմ իրմէն Հնգկահայ բժիշկներու կեանքէն, երախտապարտ եմ այս Անի Տիկինով ինչպէս եւ իւր առաքինի շօր:

<sup>2</sup> Տես «Հանդէս Ամսօրեայ», 1899, Թիւ Յունիսի եւ 1896, Թիւ Գեկտեմբերի:

ինչ որ տարակուսական կը համարիմ եւ կը տարուիմ՝ հարց դնել, թէ արդեօք ինձ հաղորդուած վերոյիշեալ ծննդութիւնը սխալ չէ:

Կարելի չէ որ մարդ 24 կամ 25 տարեկանէն առաջ բժշկական վկայականի տէր ըլլայ, այն ալ՝ յաջորդաբար երկու վարժարանի ընթացք բոլորելով, կարելի չէր նաեւ՝ որ Բրիտանականի պէս Տէրութիւն մ'ալ 21 տարեկան դեռ բոլորովն անփորձառու երիտասարդ բժիշկի մը այդչափ կարեւոր պաշտօն մը հաւատար:

Բացայայտ է արդարեւ, որ նա ինչպէս պիտի կարգանք ստորեւ, Խրիմի պատերազմին ժամանակ կարեւոր պաշտօններ է վարած, այս իսկ ահա անոր տարիքը ալ աւելի ինդրական կ'ընէ:

Պէտք է ուրեմն անկասկած ընդունիլ, թէ Սեթ Սամ, առաջին առթիւ պաշտօնի վրայ եղած ատենը՝ 1854ին, գոնէ 25 կամ 27 տարեկան ըլլալու էր, որով ծնած կ'ըլլայ 1827—1828, եւ թերեւս Մադրասի բժշկական վարժարանէն վկայուեցաւ դէպի 1850ի ատենները:

\* \* \*

Ինչպէս որ ալ եղած ըլլալ այս կէտը, սա ճշմարիտ է, թէ՛ Դկտ. Սեթ Սամի պաշտօնավարութիւնը կը գնահատուի շուտով, այնպէս՝ որ Խրիմի պատերազմը սկսած ժամանակ կ'անուանուի գլխաւոր բժիշկ, նախ՝ Պալմիրի ծովին, ապա Սեւ ծովի Անգղիական ծովային գնդին, ինչպէս կ'ուսուցանեն ինձ Հայկազունիի եւ Արշակունիի քաղած տեղեկութիւնները:

Սեթ Սամ բժիշկը այս պաշտօնը կը վարէ Խրիմի պատերազմին ամբողջ տեւողութեանը մինչեւ 1856: Պատերազմը դադարելէն վերջ, կ'այցելէ Տրապիզոն, կը դառնայ Կ.Պոլիս, ուր իւր գնդին հետ կը մնայ բաւական ամիսներ:

Կ.Պոլսոյ մէջ ի սկզբան ընաւ շփում չ'ունենար ազգային շրջանակի հետ, եւ անոր Հայ ըլլալը կը յայտնուի միայն պատահական անակնկալ կերպով մը, զոր Տիկին Արշակունի կը պատմէ այսպէս.

«Հայոց պատրիարքը Կ.Պոլսոյ մէջ, պատերազմէ դարձող Անգղիական բոլոր զօրապետներուն ճաշկերոյթ մը կու տայ, երբ կենացներու համար բաժակներ կը պարպուէին, պատրիարքը Փրանսերէն լեզուաւ ճառ կը խօսի ու բարի դաշուստ կը մաղթէ: Անգղիական Հրամանատարը դառնալով բժիշկ Սամին կ'ըսէ՝

« դուն էլ իմ կողմանէ Հայերէն լեզուաւ շնորհակալութիւն յայտնիր պատրիարքին, » երբ պատրիարքը կը լսէ բժիշկ Սամի հայերէն խօսիլը, շատ կը զարմանայ, կ'ուրախանայ ու կ'ամաչէ որ ինչու ինքը հայերէն չխօսեց: Այնուհետեւ պատրիարքը բժիշկ Սամի հետ սերտ բարեկամութեան կը սկսի, (Նամակ Տիկին Հռիփսիմէ Արշակունիի, 13 յուլիսի 1905):

Անշուշտ յերկրուած չի կրնար ըլլալ սոյն պատմութիւնը, միայն թէ շատ ու շատ զարմանալի է, որ այն ատենի Պոլսական Հայ թերթերու կամ պատրիարքարանի Արձանագրութիւններուն մէջ Հայոց Պատրիարքին կողմէ տրուած այդպիսի ճաշկերոյթի յիշատակութիւնը երբեք չեմ կրցած գտնել, թէեւ գիտենք՝ թէ 1856 յունուար 18ի Հինգշաբթի օրը, Կ. Պոլսոյ Բրիտանական դեսպան Լորդ Սթրաթֆորդ Ռէտֆրիֆ շքեղ ու խիստ փառաւոր պարահանդէս մը կու տայ Անգղիական դեսպանատունին մէջ, ուր Սուլթան Մէճիտ Կայսրն իսկ ներկայ կ'ըլլայ, եւ նաեւ Հայոց Յակոբոս Պատրիարքը<sup>1</sup> ուրիշ հոգեւոր պետերու հետ միասին:

Կենթագրեմ որ բժիշկ Սեթ Սամ՝ այս պարահանդէսին մէջ պատահած ըլլայ Հայոց Պատրիարքին եւ անոր հայերէն լեզուով շնորհակալութիւն յայտնած ի դիմաց դեսպանին, եւ ասով սկսած ծանօթութիւն ունենալ անոր հետ:

Եւ արդէն ուրիշ կերպ ալ չէր կրնար ըլլալ, զի ինչպէս վերեւ ըսի, երբեք լսուած չէ որ Յակոբոս Պատրիարք պաշտօնական հացկերոյթ մը տուած ըլլայ Խրիմի պատերազմէն վերադարձող Անգղիացի զօրապետներուն, գոնէ Աւետիս Պէրպէրեան իւր Հայոց պատմութեան ժամանակագրութեանը մէջ յիշատակութիւն մը կ'արձանագրէր այս մասին:

Թերեւս այդպիսի խնջոյք մը Հայ երեւելիներու մէկին տանը մէջ տեղի ունեցած ըլլայ, բողբոջին անհատական, որուն՝ մեր Պատրիարքն ալ կրնայ հրաւիրուած ըլլալ, սակայն այս ալ կատարելապէս մոռնալ է:

\* \* \*

1857ին բժիշկ Սեթ Սամ կը վերադառնայ Հնդկաստան, ու կ'ընտրուի Բրիտանական

60րդ գնդի հրամանատար-բժշկապետ եւ այս պաշտօնին մէջ կը մնայ երեք տարւոյ չափ:

1860ին Հնդիկներու ապստամբութեան ժամանակ, Հինդ եւ Մուլթի ցեղերու պատերազմին մէջ՝ իր կամքով յանձն կ'առնու ծառայել Անգղիական հրացանակիրներու գունդին, եւ կը մասնակցի նշանաւոր յաղթութիւններու, բայց դժբաղդաբար կը վերաւորուի:

Եւ ստացած վէրքը այնչափ ծանր էր, որ այլ եւս անկարող կ'ըլլայ ստանձնած պաշտօնը վարելու. ուստի կը թողու զայն եւ կը չուէ կ'երթայ Լոնտոն կատարեալ բուժում ձեռք բերելու համար:

\* \* \*

Այս վերանուութեան հետեւանքով հրատեղտ կու տայ Տէրութեան ծառայութեան, եւ կը քաշուի Նոր-Ջելանտա, յայտնի չէ թէ ո՞ր թուականին:

Կը պատմուի սակայն, ինչպէս Տիկին Արշակունի տեղեկացած է եղբր բժիշկիս կալկաթաբանկ մէկ եղբայրէն, Սեթ Սամ Նոր-Ջելանտայի մէջ փոխարքայի անձնական բժիշկ կ'որոշուի, եւ կ'ընտրուի նաեւ անդամ տեղւոյն Խորհրդարանին:

Նոր-Ջելանտայի մէջ կ'ամուսնանայ Անգղիացի օրիորդի մը հետ, եւ կ'ունենայ երկու զաւակ:

Իւր ամբողջ կեանքը հոն կ'անցնէ եւ յառաջացած տարիքի մէջ կը մեռնի Հօպարթ քաղաքին մէջ, հայութեան համար յիշատակի բան մը չթողլով իւր ետեւէն, ոչ իսկ իւր զաւակները, որոնք անշուշտ օտարացած էին:

Եւ քանի քանիներ այսպէս, Հայ զաւակներ՝ օտար երկինքի տակ կնքած են իրենց կեանքը անյիշատակ Հայ Ազգին համար, բայց թանկագին ու մեծամեծ ծառայութիւններ մատուցանելով օտարին...

Յայտնի չէ թէ Դկտ. Սեթ Սամ ո՞ր թուին մեռած է, բայց դատելով այն տեղեկութիւնէն զոր կը գրէ ինձ Տիկին Արշակունի, թէ 40 տարւոյ չափ տեւած են անոր ծառայութիւնները՝ ըլլայ Հնդկաստանի կամ Նոր-Ջելանտայի մէջ, կրնանք ենթադրել, որ նա մեռած պէտք է ըլլայ 1890—1894 թուականներուն միջեւ:

Դկտ. Սեթ Սամ ունեցած է եղբր երեք եղբայր եւ չորս քոյր, եղբայրներէն երկուքը Գրիգոր Սամ եւ Յարութիւն Սամ Հնդկաս-

<sup>1</sup> «Մասիս», Ե. տարի, Թիւ-209, 26 յունուար 1856:

տանի Անգղիական կառավարութեան մէջ ունեցած են բարձր պաշտօններ ու դիրք, իսկ միւսը՝ Աղեքսանդր Սամ, ուսուցիչ եղած է եւ երիտասարդ վախճանած:

Բժիշկ Սեթ Սամի Գրիգոր եղբայրն է որ Տիկին Հ. Արշակունիի տուած է իւր եղբոր մասին տեղեկութիւններ, եւ սա ալ ինձ՝ զիս երախտապարտ թողով իրեն:

Ուրախ եմ, որ համառօտ տողերուս հետ ունիմ նաեւ այս բժիշկին լուսանկար պատկերը\*, զոր մեծ դժուարութեամբ գտնելով յղած է ինձ Տիկին Արշակունի. բայց ցաւելով կը ցաւիմ որ այս պատկերին շուրջ չեմ կրնար յիշել, Սեթ Սամի կեանքէն ազգային բան մը, հայկական ինչ մը, ծառայութիւն մը, ինչ որ՝ այս տկար աշխատութեանս շուրջ պիտի համարէի:

Սեթ Սամ երիտասարդ տարիքի մէջ է հօս, լուրջ ու խոհական դէմքով, սիրուն հայեացքով, եւ ծովային զինուորական բժիշկի տարազով:

Պատկերին ետեւը անգղիերէն գրուած է՝

Դկտ. Սեթ Սամ  
Արքայական ծովային բժիշկ  
եւ

բժիշկ նորին վեհապետութեան  
«Բրիտանիա»,  
պատերազմական նաւին, յընթացս  
պատերազմին Խրիմի 1855

Անշուշտ Հայ բժշկական պատմութեան համար Սեթ Սամի անունը մեծապէս պատուաբեր է, զոր չուզեցի թողուլ երկար, մոռացութեան վիհին մէջ:

Բերս, 11 Նոյեմբեր 1922:

ԴԿՏ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ



\* Յարգելի յօրուածագիրը Խմբագրութեանս տրամադրութեան տակ դրած էր նաեւ այս դագերտիպ լուսանկարը, զոր սակայն նախաւոր չեղաւ ներկայացնել այստեղ ինչ ինչ դժուարութեանց պատճառաւ:  
Խմբագրութիւն «Հանդիս»:

Մ Ա Տ Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ  
1922 ՏԱՐԻՈՅ

1. Լեզու:

(Տես Հանդ. Ամս. 1922, Թիւ 4:)

Meillet A.: De quelques mots parthes en Arménien. Rev. d. Et. Arm. I, 1, 1922, էջ 1-6.  
— 1. Նահապետ = սոգդիերէն՝ nāfār (nāfār) = պարթ. \*nāfapati. Նահապետ = իրան. nāfa + dāra «գուցէ նաեւ նահապետ» (= \*nāfa-tāka) եւ նահապետն ինչն ունին: — 2. Պարար եւ պարար = սոգդ. parast. հմմտ. հրաժեշտ եւ հրաժարի. պարար անշուշտ պարթեական ձեւն է: 3. Ժանդ (ժանա) = սոգդ. γantāk. 4. Ներքինի = սոգդ. 'ntr'yk, 'ntryk = իրան. antar. 5. Պաճոյճ = սոգդ. p'gāch. Ընդհանրապէս «Պ»-ով սկսող բառերը իրանական ծագում ունին մեծաւ մասամբ. իրանական «պ» նախամասնակով մը կը մեկնուին Պ-ով (սոգդ. kas-պղտիկ), Պա-ճարտ, Պա-ճարտ, Պա-ճարտ, Պա-ճարտ:

Տ Ե Ր - Մ Ի Ն Ա Ս Ե Ա Ն Ե .՝ Ուսումն դասական Հայերէն լեզուի (Հ. Յ. Տաշեանի): — Բանբեր Հայաստ. Գիտն. Ինստ. Ա, Բ, էջ 279-282. Համառօտիւ կը յիշէ բովանդակութիւնը: Անժամանակ կը գտնէ գրարարի կիրառումը: — Տաշեանի գործի վրայ մտնիս. նաեւ Մ. Յ. Անանիկեան, Կոչնակ, ԻԲ, 1922, էջ 812-13, 844-846:

Մ Ի Ն Ա Ս Ե Ա Ն Մ .՝ Նախամետրոպէան Հայ տառեր: Կոչնակ, ԻԲ, 1922, էջ 876-77: — Կը հաստատէ նախամետրոպէան 20 տառերու դոյութիւնն ու գործածութիւնը Ն. Բ. 189 էն մինչեւ Բ յ. 300, եւ կը կոչէ դանոնք արշակունեան այբուբէն:

Թ Ի Ր Ե Ա Ք Ե Ա Ն Մ .Յ .՝ Նախամետրոպէան Հայ տառեր: Կոչնակ, ԻԲ, 1922, էջ 943-945: — Մինասեանի անհիմն վարկածներուն հերքումը: Իսկ Մինասեան անդրադառնալով այս քննադատութեան, Կոչնակ, ԻԲ, 1922, էջ 1110-1111. բանասիրական աշխարհէն իբր ընդունուած իրողութիւններ կը հռչակէ վեճի առարկայ կէտերը: Այս պատասխանին վերասին կ'անդրադառնայ Թիրեաքեան, Կոչնակ, էջ 1208-1209 պաշտպանելով ուղիղ տեսակէտը: Թիրեաքեանի ի նպատ կ'արտայայտուի Կ. Յ. Բասմաջեան, «Նախամետրոպէան տառեր», Կոչնակ, 1922, էջ 1234-1235:

David-Beg M. S.: Le mot Tervagan dans les chansons de geste. Rev. Et. Arm. II, 1, 1922, p. 65-83. — Բառիս բաղմամբիւ տարբերակներն ու առումները յիշատակելէ ետք, քառապատիկ մեկնութիւն կու տայ անոր, հայերէնի վրայ հիմնուելով: Տերվագան = 1. Տիր + վահագն: 2. Տիրական ու Տէրունական: 3. Տէր վահական (տիտղոս Կոստանդին Ա ի 1092-1100). 4. Տէր վկայն: Քրանտայի մե-